

հարի Ա. Ստեփանոս մատրան Ա. կիւրզի սեղանին քրայ: Ժամաբարն էր Հոգ. Տ. Պարուժան Արդ. Գառաբաճեան:

● Կիր. 21 Մարտ. — Անառակին: Ա. Պատարացը մատուցածցաւ ի Ա. Հրեշտակապետ: Ժամաբարն էր Հոգ. Տ. Պարուժ Արդ. Նազարեան: Քայլողց Հոգ. Տ. Հայկազուն Վրդ. Արրաջանման, բնարան ունենալով Անառակի աւետարանական առակին «Հայր» մեջայ յերկինու և առաջի քոյ (Դաւ. ԺԵ 18): Անառակի առակը, Քրիստոնի պատմած առակին բնակուն ամենն էն զարման ու զեղեցին է: առակ մը՝ որ ինքնին բաւ պիտի ըլլար յայտնաբերելու Քրիստոնէութան վեհ ու ազնիւ սկզբուն քնները, Քրիստոնէական վարդապետութեան ողին: Եթէ մենք կը տրամինք երբ որի է բան մը կորսնցնենք, որքան առաւել Աստուած կը տրամինք երբ մենք՝ որ իր ձեռակերտներն ենք, անառակ որդիին նման կը կորսնցնենք մը բնին: Առանցի, Աստուած մեղադարին մանը չուզեր, այլ՝ զարձը: Մարմնական հաճայքներ չեն կրնար ուն ական երջանկութիւն պարզեել մեղի, ու շատ շանցած պիտի զանոնք թէ տրուում է մեր Հոգին: Մեծ պահքի այս օրինքը պետք է որ ապաշխարանքի առիթները ըլլան մեզք: մեր մեակ նապատակը պէտք է ըլլայ գրկել մեր Հոգին: մարզիկ այլու համոզաւած են թէ մարմինը չէ կարելի գրկել: պատմիկ հիւանդութիւն մը, արկած մը, և անա ան կը զատազարտուի անէացման: ինչ որ մեր մէջ տեսական է ու յարգին հոգին է: որուն գրկութեան հարցը պէտք է որ մատանցի անձնիը քրիստոնեայ անհատ, որպէսզի, երբ որ մը այս կեանքն անցնինք յախտենականին, զզչացող անառակ որդիին նման, Տէրը մեղ զիմանքի ողջացուցմամբ, հազուեցնէ նոր պատմւանն ու մատանին, ու բազմեցնէ իր սեղանին:

### Պ Ա Շ Տ Օ Ւ Ա Կ Ա Ր Ի

● Դէ. 2 Մարտ. — Առաւտուն, Դիր. Տեղապահ Ա. Հայրը վանական գործերով մեկնեցաւ իսրայէլ և վերացարձաւ յաջորդ օրը առաւտուն:

● Եր. 6 Մարտ. — Կ. ա., Քաղաքին լուսերականաց Երեց Քրոսթ Սոհանէս Տէօրինէ, իր մեկնման առթիւ այցելեց Պատրիարքարան և հրաժշան առաւ Քեր. Տեղապահ Արքազանէն:

● Դէ. 9 Մարտ. — Առաւտուն, Դիր. Տեղապահ Ա. Հայրը ցամաքի համբոր մեկնեցաւ Պէլլութ, անկէ անցնելու համար Հնդկաստան, ուր պիտի զրադի Ա. Աթոռոյ տնտեսական զորերով:

● Եշ. 11 Մարտ. — Կ. վ., Քաղաքի Քրանս-սական Centre Culturel մէջ, R. P. Join-Lambertի կողմէ: «La Cathédrale de Chartres» նիւթին շուրջ տրուած բանախոսութեան ներկայ դանուեցաւ Հոգ. Տ. Զաւէն Արդ. Զինչիննեան:

● Կիր. 14 Մարտ. — Կ. վ., Կ. Ա. Պիտի Քային գահակալութեան 15րդ տարեդարձին առիւ եղած զոհաբանական մաղթանքին լատինաց

Տ. Առն եկեղեցւոյն մէջ, և արուած ընդուն լութեան ներկայ զոնուեցան Հոգ. Տ. Պարզ Վրդ. Վրթանէսեան և Տիար Կարպիս Հինդիան:

● Դէ. 17 Մարտ. — Կ. ա., Հին Քաղաքի նորընտիր Բատիկանապետ Պար Մոհամմէտ Ալի, իր առաջին այցելութիւնը տուաւ Պատրիարք բանի:

● Ուր. 19 Մարտ. — Առաւտուն ժամ 1-30ին, Դիր. Տեղապահ Ա. Հայրը, Պէյրութէն, ողային գծով մեկնեցաւ Կալիաթա:

### Ծ Խ Ո Բ Հ Ա Յ Ո Ւ Ա Կ Ա Ր Ի

Ժառանգաւորաց Վարժարանի և Բժ. ծայրանի Տեսչուրինը իր ընուհակալու, րիւնը կը յայնէ Օրիորդ Միքարփի Տէր Ներսկանին, որուն անխնջ ջանիերուն ընու թեան համար դարձալուն 100 տար Տիկին Հենրի Լայմանն (Պուստ հանդ Գրիգոր Զօնրապի), և 100 տուար ալ ուրիշ բարեկամունքին մը, որ չէ ուզած իր անունը յախտենք առաջարկութիւն մը, արկած մը, և անա ան կը զատազարտուի անէացման: ինչ որ մեր մէջ տեսական է ու յարգին հոգին է: որուն գրկութեան հարցը պէտք է որ մատանցի անձնիը քրիստոնեայ անհատ, որպէսզի, երբ որ մը այս կեանքն անցնինք յախտենականին, զզչացող անառակ որդիին նման, Տէրը մեղ զիմանքի ողջացուցմամբ, հազուեցնէ նոր պատմւանն ու մատանին, ու բազմեցնէ իր սեղանին:

Նոյնպէս, ընունակալուրիւններ Տասոււրեան և Փրեննեան վանաւատանց, ու երկու հակ ձեռնանային զգեսններ նույիրեցին Ժառանգի վառանականի: Վարժարանի առաջերսներուն:

ՀԱՅԿԱԶՈՒՆ ՎՐԴ. ԱԲՐԱՍՄԵԱՆ  
Տեսուչ Ժառ. Վարդ. և Ընծայրանի

### ԱՂԱԽՆԻ ՄԱՅՐՄԱՐԵ ՊԱԳՐՃԵԱՆ

Ցաւոյ կ'արձանագրենք մանը Ա. Աթոռոյ տարէց մայրապետներէն Աղախնի Մայրապետ Պագրճանին, որ տեղի ունեցաւ Եր. 13 Մարտի առաւտուն ժամը 4ին, յետ երկարաւու հիւանդութեան:

Հանգուցեալը ծնած է Աստաբազար, 1873ին: 1938 Մարտ 10ին մուած է Ա. Աթոռոյոյ ժառայր թեան մէջ:

Թաղման կարգը կատարուեցաւ նոյն օրը առաւտուն ժամը 10ին, ըստ սովորութեան Ա. Հանգուցեալը կ'արձեց Պատրիարքարան իսրայէլին առջիւ: Նախագահութեամբ գեր. Տ. Աթոռոյ կ'արձեց Պատրիարքարանի: Հանգուցեալին մարմինը ամփոփուեցաւ Զամ - Թաղմի զերեզմանաւուն մէջ:

Տէրը թող իր յախտենական լոյսին արժանացնէ բարեկամունքի ննջեցեալի հոգին:

